

# ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԻՒՉԻՒՆՃԻՒՒՄԵՆԵ

(1863)

ՆՈՒՄԵՐՈՒ — 228

1863 — ԲԵՐԼԻՆԻՆԻՆԻ 17

ՍԵՊՏԵՄԲԵՐ 17

ԱՆԱՓՐԱՆԿԱ 29 ՍԵՊՏԵՄԲԵՐ

ԱՄԹԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ 17 ՍԱԼԸ

Նիհայեթ պունճա վազըթտան պերու պեքէնիլէն, իուսիա ճէվա պընըն մաալի մալիւմ օլմուշ վէ րէս մէն զաղէթալէրէ նէշ օլունմուշ աուր: Պու ճէվապ գըսաա աըր, վէ մաալի շու տուր: իուսիա տէվէթի վէ իուսիա իմբէրաթորու կերէք 1 էհ լիլէրին վէ կերէք սայըր հէր սընըֆ պհալիսինին քէմալը սաատէթ ասայիշ վէ իսթիրպհէթինի իլթիպամ իթմիշ աիր, վէ պու պապաէ էլաէն կէլէն մուամէլաթը պիր վէճհ իլէ տիրիզ իթմէյէճէք աիր:

Իուսիա տէվէթի օ պիր տէվէթ լէր իլէ տայիմա հիւսնիւ խալիսէթ իւզըն պուլունմասընը տախի էմէլ վէ արդու իտէր. վէ պուլնլարըն խալի տանէ նասիհաթլէրինէ հէվալէյը սէմ մը իթիպար իթտիլի հալտէ, քէնտի հուգուգուսնուն մուհաֆաղաընը տա սի թէրք իտէմէյէճէք տիր:

Պու ճէվապ 1-րդբատա պիր հիւսնիւ գապուլ պուլմամըշ աըր. լաքին նէ նէթիճէ հասըլ իտէճէք, հէնիւզ մալիւմ տէյիլ տիր:

— Պիր միւտտէթտէն պէրիւ Նիւ թանէ բիաչասընտա շու տէօրթ հա վաալի կէզէր: 1. Պիր եէնի իսթիգ լաղ տահա օլաճապ: 2. Պու իսթիգ լաղ օլամաղ իտէ, եէնիտէն գօնսօլի

տէ պասըլաճապ: 3. Պէրիլէթիւշ շամ իչիւն պաշգաճա իքի եիւզ պին քէսէլէք պիր նէվի գօնսօլտէ տահա պասըլաճապ: 4. Պու իչէր սըրասընա կիրմէտիքճէ, տէվէթին պիւճճէսի, եանի սէնէվի իրատ մասըաֆը մէյտա նա չըգմայաճապ:

Նսիթանէ բիաչասընտա, «Էիփու լափօն տէտիքլէրի իլէթ օլմասա, պու հաֆաաիսլէրին հիշ պիրի գիլիւ գալէ մուճիպ օլմաղ լաք. լաքին նիչէ քի պու իլէթ վաը տըր, պէօյէ հաֆա տիսլէրին բիաչայա պէօյիւք մաղար լաթը տօգուսնապիլի, վէ լուսնալըն գալիւնճէ զալիսպ կէչէն կիւն տօ գուսնունշ տուր տա, չիւնքի պու հա վաալիսլէր թէլէզըրաֆ վասէթասը իլէ 1 օնսորատան տախի տօլաշպ կէլիպ օրթալըզը պիր էյամ ալթ իւնթ իթ միշ տիր:

Պիլէլէ գալնա շէօյէ տէրիզ: Սալիլէ խաղնէսինին միւզայիգատա պուլունտուղընա չիւպհէ եօգ տուր: 1 աքին խաղնէնին եէնիտէն պիր իս թիգրուղ իթմէսի, եա գօնսօլտէ չը գարմասը իլէ, ֆօնսօլարըն տայիմի սիւրէթտէ տիւշէճէլինի ագլըմըղ քէսմէզ:

Պուստան ագտէմ հէր գաչ տէ ֆա իսթիգրաղ օլունտու, հէր գաչ տէֆա գօնսօլտէ պասըլտը իտէ, պու պէօյէ տէնտի, եանի իսթիգրաղ վէ

Իշ պու իւզնամէ հաֆթատա իքի տէֆա, Կանի սայը վէ բէնչէմուէ կիւնլէրի նէշ օլունաճապ աըր: Ֆիլաթը Նսիթանէտէ Սէճմուալը Հաֆաաիսլէ տայիսթ օլանլար իչիւն սէնէվի 80 դուրուշ վէ ալթը 50 դուրուշ տուր: Նսիթանէ օլմայսընտա սէնէլի 60 վէ ալթը 55 դուրուշա աըր: Տաշարալտա, բօթա իւճիլթի իւզէրիմիլէ օլարուգ, Սէճմուալը տայիսթ օլանլար իչիւն սէնէվի 60 վէ ալթը 55 դուրուշ, վէ ապօնաթ օլանլար իչիւն սէնէվի 70 վէ ալթը 40 դուրուշա աըր:



գօնասօրիտելէր բէք չօդ տիւշէճէք տիր տէրի թախին օլունտու, լաքին վուճ գաւաթ պունուն մուղայիրինի իս պաթ էթտի: Տէվլէթ իսթիգրաղ իթմէք իսթէտիի հալտէ, Լւրորա տան պիր իսթէտիի իսէ, Լւրորա սէ քիղ, օն Օվէրտիմ գօնասօրիտելէր տա խի նէ գատար չօղպտր իսէ, օ գա տար եիւքսէլտի: Պուրալարտան սար ֆը նազմը իթտիյիմիղ հալլէ, եալլէ նըղ Լւրորաճա տիւշ զուտիւնյիւմիւղ տէ, Կէօրիւրիւղ քի պու կիւնքի կիւն ( )սմանղը իսթիգրաղարը վէ գօնաս ւիտէլէրի սաղ պիր Վարիյէթ տիր, պէ տէրնէ Եթմըն յայլմըն պիր վարիյէթ Լւրորա օ գատար միւսէյեէպ տէյիլ պիր քի, քէնտի վարիյէթինի քէնտի չիւրիւթսիւն: պու սէպէպտէն նալը եէնի իսթիգրաղ օլսա վէ գօնասօրիտէ քէսիլէ տախի շու իքի հալտէն խալի օլունամայաճապ տըր: եա օ տուր քի պունլար եիւքսէք ֆիաթլա մէյտանա չըգաճապ տըր, վէ օ հալտէ բիաչայա գօրգաճապ պիր շէյ գալմաղ, եա օ տուր քի պունլար եիւքսէք ֆիաթլա չըգամայաճապ տըր, վէ օ վազլթ ա շիքեար տըր քի տէվլէթ նէ իսթիգրաղ իտէր, նէ օն գօնասօրիտէ չը գարըր:

Պիւ տէտիքլէրիմիղ պիրէր սահիհ լիք տիր զանն խաթրիղ, լաքինպունուն իլէ պէրապէր, պիէթլաթիմնուլար, ֆօնտօլարը էնտիրիպ չըգարամաղ տա խի տէյէմէյիղ, հաթթա պու օլուն:

տան խալգըր սագընտըրմապ իչիւն, պու միւթալալարը եաղմընը, եանի կէչիճի պիր բաթըրտը չըգարգտա, հէր քէս ալտանըպ վէ աճէլէ իտիւպ վարիյէթինի չիւրիւթմէմէսի իչիւն:

— Լոունան գարը Լոթիի հալլէթլէրի, Բէթրօպուրղա իմքէրաթոր Լւլէգտանորոյա կիւրպ, պիր վիզիթա վէրմիլ, վէ Բէթրօպուրղտա զայէթ շիրին կէօրիւնմիւղ տիր:

— Լւսթրիա սէֆիրի օլուպ Լւլէմանեա համամարընտա պուլունան Պարօն Բրօքէշ ( )սթըն իչիւն Լոթիանէյէ տէօնմէյէճէք տէնմիլ իսէ տէ ժուրնալ խապէր վէրիւր քի պու էլէի Լոթիանէյէ կէլմէք իւզոն եօլա չըգալլա տըր:

Իգհարը իֆլաս իթմիլ օլան Օլարֆճը Լոլիա նամ քիմէսնէնին ալաճաղլըլարը, իշպու թարիխտէն իթիպարէն, եիրմի պիր կիւն զար ֆընտա, մօթլուպլէրի սէնէտաթը իլէ նէտէն իպարէթ օլունտու միւպէյին, վարադաի սահիհէ իւղէրինէ եաղլըմը պիրէր գրթա խիւլա սա փուսուլալէրինի, թիճարէթ նէ զտրէթինտա վազը մէտալիհի իֆլա սիյէ գօմիթէսինէ իպրաղ իտէճէքլէր տիր: Լիրմի պիր կիւն պիւտտէթ իի թամընտան սօղըա, գամունի թիճալէթին իքի եիւղիւնճիւ մատտէսի իգթիղաթընճա պէյան վէ խտտա օլունան մաթլուպլմըն թէվգիֆինէ իպթիտար օլունամապ տըր:

| ՄԵՍԹԻԻԲԵԱԾ ՎԵ ՆԱԳՏ          | ՃՈՒՄԱՆ ԵՐԹԵՍԻ |       |       | ԲԸՋԱՐ ԵՐԹԵՍԻ |       |       | ՍԱԼԸ  |       |
|-----------------------------|---------------|-------|-------|--------------|-------|-------|-------|-------|
|                             | ՍԵՊՏԵՄԲԵՐ 14  |       |       | 16           |       |       | 17    |       |
|                             | Սալա          | Իօլէ  | Լիլա  | Սալա         | Իօլէ  | Լիլա  | Սալա  | Իօլէ  |
| ՍԷՃԻՍԻՆ ԲԻՐ . . . . . ՂՂՂ   | 101           | 101   | 101   | 101          | 101   | 101   | 101   | 101   |
| Սիւմիտիլ լիւս 100 զարուշտան | 68 7          | 68 12 | 68 15 | 68           | 68 10 | 68 12 | 68 15 | 68 15 |
| Սիւմիտիլ լիլա 100 զարուշտան | 51 10         | 52    | 52    | 52           | 52    | 52    | 52    | 52    |
| Սիւմիտիլ լիլա 100 զարուշտան | 57 7          | 57 2  | 57 5  | 56 50        | 57    | 57 2  | 57 5  | 57 5  |
| Իւշիւնճիւ իլլիլիպ           | 57 7          | 57 2  | 57 5  | 56 50        | 57    | 57 2  | 57 5  | 57 5  |
| Թէրթիպլմըն լապիա            | 57 27         | 58 12 | 58 15 | 58 8         | 58 10 | 58 12 | 58 15 | 58 15 |
| ՍԷՃԻՍ                       |               |       |       |              |       |       |       |       |